



23261

ԵԳԻՊՏԱԿԱՆ
ԱԽԱՆԴԱՎԵՐԵՐ

Պ.Ս Ա.ՆԻՒԽ
ԳՐՈՂԱՐԱՆԸ
ՀԱՏՈՐ ԹԻՒ 42



ԹԵՓԵՒ

ԿՈՐԹԱՆՈՒՄԸ



Դ. ԸՆ.ԲԲ.

Թիւ 6

Հրատակության «ՍԱՀԱԿ-ՄԵԽՈՊ», Տպագրատան

«ՊԱՏԱՆԻԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ»

1. Էտմիտոս Եւ Ապողոն
2. Աբսինոնք
3. Թեւաւոր Զին
4. Պահով
5. Պահուրա
6. Եղիշա Եւ ուրիշ Պատմուածքներ
7. Միտա
8. Անտեսուած Կայծը
9. Ամակ
10. Մարդիկ ինչո՞վ կ'ապրին
11. Օկիրը
12. Թեսէոս Եւ Լաքիւրինքոսի Վիւսապը
13. Լինչի Արարատի վերելքը
14. Էլերէսը ինչպէս կը փորձենմազլցի
15. Հայաստան 2330 տարի առաջ
16. Էտիսըն — իր կեանքը Եւ գիւտերը
- 17.
18. Արշաւներ դեպի "հիւսիւսային" բեւեռ
19. Պիզարո Եւ Խմայի գանձերը
20. Ուղեւորութիւններ Ավրիլիկի մէջ
21. Հասան, Ճնճղուկ Եւ Խուլ Խաչիկ
22. Վարդան Փիլիկիամ Երազի մը Դինը
23. Վահապ
24. Սատման Ծոեր
25. Կրակի դարը
26. Մանրացած Կեղծամը
27. Դարերը գլուխելով անիւր ստղծեցին
28. Ասա, Հսի Լինկ Շիհ Եւ Բըրքին
29. Առաջին ժամացոյցը
30. Կրակի Ռոժը
31. "Եւ Եղեւ լոյս"
- 32.
33. Լոյսի հրաւալիքները
34. "Նոր ուժեր՝ նոր օրեր
- 35.
36. Երբ պիտի տանինք գիտութէան յաղթանակը...

892
P-54

ԹԵՓԷՒ ԿՈՐԾԱՆՈՒՄԸ


1003

22569



ԹԵՓԵՒ ԿՈՐԾԱՆՈՒՄԸ
ԵՒՍԻՄԻ ԱՅԼԱ.ՓՈԽՈՒԹԻՒՆԸ

Լուսնալու ատեն էր գրեթէ, երբ
իսիս արթնցաւ իր խոր թմփիրէն։
Դեռ այնքան յոգնած, այնքան ուժաս-
պառ կը զգար մարմնովին, որ պահ մը
ոչինչ յիշեց այդ գիշերուան պատահար-
ներէն։ Օլտան այդ պահուն ինքզինք
տակաւին ցերեկուայ զգեստներով և ա-
ռանձին գտնելուն զարմանալով՝ շուա-
րած սկսաւ դիտել չորս դին, կը ջանար
յիշել բաներ մը, զորս մոռցած կը թը-
ւէր։ Եւ ահա մի առ մի մտարերեց
նախորդ օրուան անցուղարձերը, Օսիրի-
սին խնջոյք երթալը, իր հսկումը, սպա-



Զ 338-55

սելը անոր վերադարձին, Տայփիընի
յարկաբաժնէն եկող վերջին ձայները, և
վերջապէս Նեղոսի վրայի լոյսը և Տայ-
փիընի փախուստը։ Ու անդամ մըն ալ
պարտուած՝ երազ կարծուած իրականու-
թեան դառնութենէն, նորէն ուշա-
թափ գետին ինկաւ։

Քիչ յետոյ, ճիգով մը շտկուելով
կայնեցաւ ան ու սկսաւ ապագային մա-
սին խորհիլ և իր անձնական ապահո-
վութեան համար կարգադրութիւններ
ընել։ Լաւ զիտէր թէ Օսիրիս մեռցը-
ւած էր, և զայն հարուածող ձեռքը
շուտով պիտի վերադառնար յափշտա-
կելու անոր զահն ու թագը։ Կը զգար
նաեւ որ Տայփին կրնար աւելի սարսա-
փելի ծրագիրներ ունենալ . . . հանդէպ
իր անձին։

Այդ փախերը իրականացան շու-
տով։

Օսիրիսին սպանութենէն տասը օր
ետք, օտար հսկայ բանակ մը արդէն
հասած, զրաւած էր թեփէի առջեւ տա-

բածուող ընդարձակ դաշտերը։

Իրենց սիրեցեալ վեհապետին կո-
րուստը ողբացող հազարաւոր բնակիչ-
ները թեփէ արքայանիստ քաղաքին,
շուարած՝ չէին զիտեր թէ ինչպէս կա-
րելի պիտի ըլլար խուսափիլ օրհասա-
կան մեծ վատնդէն, որ կը սպասէր ի-
րենց։ Ամէն տեղ անհագութեան
նշաններ կ'երեւէին։ Ամէն մարդ մտա-
հոգուած՝ ինչ ընելիքը չէր գիտեր։
Բոլոր աշքերը ուղղուած էին Օսիրիսին
պալատը, յուսալով որ աստուածները
կերպով մը պիտի վերադարձնէին ի-
րենց բարի թագաւորը, որպէսզի անոր
թագուհին անպաշտպան և ժողովուրդը
անտիրական չմնան։

Իրիկուան մօտ, պատգամաւոր մը
մօտեցաւ քաղաքին ամրափակ գոներուն,
և խորից առաջնորդուիլ իսիսի ներ-
կայութեան։ Բայց իսիս մերժելով ա-
նոր ունկդրութիւն մը շնորհել, հրա-
մայեց որ իր պատգամը հաղորդէ պա-
հակագունդի պետին։

Յատ չանցած պահակագուղի հրամանատարը ներկայացաւ թագուհին, և մինչեւ գետին խոնարհելէ ետք խօսք առաւ և ըստ յարգանօք.

— Տայփըն, Եղիպատոսի ներկայ տէրն ու թագաւորը, կը հաղորդէ եկող պատգամաւորը, խոնարհաբար կ'ողջունէ իր հանգուցեալ եղբօր կինը, Եթէ նա հաւանի ամուսնանալ իրեն հետ, կը յայտարարէ ան, Իսիս տակաւին պիտի պահէ գահի ու իշխանութեան իր բաժինը։ Հակոռակի պարագային, Տայփըն պիտի պատերազմի ընդդէմ անոր և քաղաքին մէջ քար քարի վրայ պիտի չձգէ և ոչ ալ անոր բնակչութենէն՝ այր կամ կին՝ մէկը ողջ պիտի մնայ, պատմելու այս եղելութիւնը,

— Դո՞ւք ինչ կ'ըսէք, Հօտէ՛պ, Հարցուց իսիս հանդարաօրէն, Երբ պահակագուղին հրամանատարը լմնցոց իր խօսքը, որովհետեւ այս դինուրականը Օսիրիսին ամէնէն հաւատարիմ և նուիրեալ պաշտօնեաներէն մէկն էր,

և ինչպէս անունը յիշել կուտայ, ան իր կեանքը կը պարտէր Օսիրիսին, որ իր նախորդին բարկութենէն ազատած էր զայն։

— Տիրուհիս և թագուհի ամբողջ Եղիպատոսի, ուրիշ բան չեմ փափաքիր եթէ ոչ մի քանի վայրկեան միայն դէմս ունենալ այդ վատ պարծենկոտը, և ազատութիւն՝ գործադրելու անոր վրայ կամքն աստուածներու; Ահա այն ատեն Եղիպատոս կ'աղատէր իր չար ոգիէն։

— Իսկ միւս սպանե՞րը, անո՞ւք ինչ պէտի ըսեն, հարցուց իսիս ներքին գոհանակութեամբ մը։

— Նոյնը, տիրուհիս, պատասխանեց Հօտէպ։ Մեր զօրքերուն թիւը փոքր է, որովհետեւ ապելախտը իր ապստամբութեան համար ընտրեց ատեն մը երբ բանակին մեծազոյն մասը հիւսիս արշաւած է։ Բայց այնքան ատեն որ տակաւին մէկ մարդ կը մնայ քաղաքը պաշտպանելու համար, ու այն թըշնամոյն չենք յանձներ։

— Գիտեմ որ լաւագոյնդ պիտի ը-
նես, պատասխանեց թագուհին, բայց
կը վախճամ թէ մեր ուժերը շատ ար-
կար են անոր դէմ կենալու։ Գնա՛
հիմա, և յարմար տեսած լաւագոյն
կարգադրութիւնները ըրէ։ Գալով ին-
ծի, մահէն աւելի կ'ատեմ այդ առա-
ջարկը որ կը զբկուի ինձ։ Ամօթ, հազա՞ր
ամօթ... Բայց ի՞նչ որ ալ պատահի, շու-
տով կը մեկնիմ ասկէ։ Պէտք է երթամ
փնտռելու մեր տէրն Օսիլիսը։

— Կը մաղթեմ որ գտնէք զայն,
յարդանօք պատասխանեց Հօտէպ և
մեկնեցաւ։

* *

Պաշարումը տեւեց եօթը երկար
օրեր, որոնց ընթացքին երիտասարդ
հրամանատարը ինքնապաշտպանութեան
այդ անհաւասար կռիւը վարեց այնպի-
սի արթնամտութեամբ և ռազմազիտա-
կան ճարպիկութեամբ մը, որ Տայփըն

զրեթէ պիտի յուսահատէր յաջողութե-
նէն եթէ Հօտէպ մինչ այդ կորսնցուցած
չըլլար իր վարժ զօրքերուն մեծամաս-
նութիւնը։ Քաղաքին բնակիչները ան-
կարող էին դէմ կենալու Տայփընին
կրթեալ պատերազմիկներուն։ Օրէ օր
Տայփըն աւելի կը զօրանար մինչ Հօ-
տէպ և իր ընկերները սկսած էին ըդ-
գալ զիշեր ցորեկ, անքուն անհանգիստ
մզուող պայքարին ամրող սաստկու-
թիւնը։ Վերջապէս, եօթներորդ օրը,
Տայփըն կարողացաւ պարիսպին ան-
պաշտպան մէկ մասը վար առնելով
գիշերանց յանկարծակի բերել քաղքին
բնակիչները։ Իր անհամար զինուոր-
ները խոժեւով քաղաքէն ներս սկսան
մեծ ու պղտիկ, այր ու կին ջարդել
անպաշտպան մնացած ժողովուրդը,
այնքան որ արիւնը սկսաւ հոսիլ փո-
ղոցներուն մէջ և մեռեալները դիշ-
ւեցան բոլոր հրապարակներուն, փողոց-
ներուն և տուններուն մէջ։

Անզէն բնակչութիւնը այսպէս ան-

Գըթօրէն մահացնելէ ետք, Տայփըն իր զինուորներով պաշարեց Օսիրիսի պաշտու, ուր՝ իրենց թագուհին պաշտպանելու համար՝ ժողովուած էին պահակադունդէն տակաւին ողջ մնացած հաւատարիմ զինուորներ։

Տայփին անդամ մըն ալ պատգամաւոր մը զրկելով կրկնեց իր ամուսնութեան առաջարկը թագուհիին։ Իսկ չուզեց պատասխան մ'իսկ զրկել։ Իր ամուսնին սպանիչին հետ ամուսնանալ, ընդունիլ զայն որպէս թագաւոր և տէր . . . անկարելի էր։ Ասոր մասին խորհին իսկ ամօթէն կ'այլէին իր այտերը։

Յաջորդ օրը Տայփընին զինուորները յաջողեցան արտաքին պատէն մազըլցելով դրաւել պարատին դրսի շըրջափակը և իսկ հասկցաւ թէ վախճանը կը մօտենար։

Ասոր վրայ նա քաշուեցաւ իր ներքնասենեակը, կանչել առւաւ իր ըստառադիները և ամէնուն ալ առատ

նուերներ տալէ ետք հրամայեց հրաժեշտ առանձ իրմէ և քանի տակաւին ատեն ունէին, փախչիլ նեղոսի ճամբով։

Ու պատուիրելով որ այլեւս ոչ ոք մօտենայ իրեն, իսկս առանձնացաւ իր սենեակին մէջ։ Քիչ յետոյ իր պալտական հագուստներուն տեղ ճերմակ մետաքսէ ծանր շապիկ մը հագած, արեւի լոյթին մէջ փայլուն բոցի մը պէս վառող մազերը ուսերուն վրայէն ձգած իր սենեակին մէջ կ'երթեւեկէր իսկաւ։

Պահ մը բաց պատուհանին մօտենալով, մխացող աւերակներու վերածւած իր զեղեցիկ քաղաքին վրայ ակնարկ մը նետելէ ետք, «Հասած է ժամը երբ մեկնիմ ասկէ . . .» ըսելով իսկս մօտեցաւ իր անկողնին և թեւերը իսաշաճեւ տարածելով պառկեցաւ, ու ըսկըսաւ մեղմօրէն երգել խորհրդաւոր երգ մը։

Ու այս երգին հետ սկսաւ մեծ փոփոխաւթիւն մը գալ իսկսի վրայ։ Նախ զգաց թէ իր սենեակին պատերը

սկսան հեռանալ իրմէ այնքան մը, որ
հեռաւոր տարածութեանց մէջ կորսո-
ւեցան անոնց հետքերը : Սենեակին
պարունակած կահկարասին ալ նոյնպէս
փոխուցան օդային բաներու, և
նոյն իսկ անկողինը, որուն վրայ պառ-
կած էր իսիս, կը թուէր կորսնցուցած
ըլլալ իր շոշափելիութիւնը : Ամէն
ինչ սկսած էր երեւել իրեն որպէս ան-
ձեւ, անիրական բաներ, ինչպէս անհիմն
կառուցուածքը մարդկային երազներուն:

Դուրսը զէնքերուն շաշիւնը եր-
թալով կը մօտենար իսիսի սենեակին:
Թշնամին պալատը գրաւած, բոլոր զին-
ուորները որէ անցուցած, և անարգել
հասած էր իր յարկաբաժնին: Բայց ի-
սիս այյեւս անտարբեր էր երկրային
բաներու հանդէպ : Ել ո՛չ մէկ
երկրային ուժ կարող էր աղզել ի-
րեն, արզիլել իր աղատ, անկաշկանդ
ընթացքը, վնասուելու իր սիրեցեալ ա-
մուսինը, որուն կրնար աղատութիւն և
կեանք տալ՝ շնորհիւ Բայի անուան ուժին:

Ի զուր չէր որ իսիս խորապէս
ուսած էր բոլոր խորհրդաւոր զիսու-
թիւնները, ի զուր չէր որ ան կրցած
էր տիրանալ Բայի «ամենազօր անուան»
շնորհած ուժին....:

Պալատէն ներս Տայփըն ինքն էր
որ կ'առաջնորդէր զինուորները: Ի-
սիսի յարկաբաժինը ամէն կողմերէն
պաշտիկ տալէ ետք, Տայփըն անձամբ
ամէն վտանգ աչք առած սուրաց գէպի
ներքնասենեակը ուր առանձնացած էր
իսիս: Իր թագուհիին առանձնութիւնը
պաշտպանելու սրտաբուխ փափաքէ մը
մշտած, հաւատարմաբար մինչեւ վեր-
ջին վայրկեան հօն աննշմար պահակ
կ'եցած էր իսիսի աղախիններէն
մին: Բայց որքա՞ն տկար էին ա-
նոր ուժերը, բաղդատմամբ Տայփընի
բիրտ ուժին, որ ձեռքի մէկ հարուա-
ծով զայն գետին տապալելէ ետք խոր-
տակեց գտուը և մտաւ իսիսի սենեա-
կէն ներս: Բայց սենեակը պարապ
էր... ո՛չ մէկ շնչառոր էակի հետք կար

Հոն, բացի մեծ ծիծեռնակի մը նմանող,
բայց գլխուն վրայ փայլուն սղնձագոյն
կարմիր բբուկով թռչունէ մը, որ հա-
զիւ թէ Տայփըն իսիսի սենեակը ոտք կո-
խեց, հոն, դրան հանդիպակաց անկողնէն
վեր թռաւ, լալագին ձայնով մը ճը-
շաց և պատուհանէն դուրս խոյանալով
անհետացաւ օդին մէջ նեղոսի ուղղու-
թեամբ:




ՓՆՑՈՒՑՈՒՔԸ

Անմիջապէս որ պալատին սահման-
մաններէն և Տայփընի զինուորներուն
հասողութենէն դուրս ելաւ, իսիս ըս-
կըսաւ խորհիլ իր բռնելիք ուղղութեան
մավրն, Զէր զիսեր թէ իր ամուսին
մամինը զտնելու համար ո՛ր կողմը
սպաք էր զաւնալ: Ուստի՝ իր թռիչ-
չի ընթացքին՝ յաճախ երկիր իջնելով,
կրկին մարդու մարմին առած կը հար-
ցափորձէր բոլոր անոնք, որոնք կրնա-
յին կերպով մը օդակար ըլլալ երեն:

Մի քանի օրեր անցան այսպէս
առանց ոեւէ արդիւնքի: Բայց ահա
պատահեցաւ բան մը որ իսիսին սիրուը
յոյսով լեցուց:

Օր մը, առառ կանուխ, իսիս հան-
դիպեցաւ գիւղացի ենոջ մը որ նեղոսի
եզերքը ծնրադրած, վարը հոսուղ չեաց
չուր կը քաշէր: Անմիջապէս մարդկա-



Պատկերներ նին Եզիկացւոց կեսարէց.

Գիւղացի կինքը նուերմբը կը սանին սանար:

յին մարմին առած մօտեցաւ ա-
նոր և հարցուց թէ երբեք գետն ի վար
քշուող մնառուկ մը տեսած էր: Կինը
պատասխանեց թէ ինք այդպիսի բան
մը չէր տեսած, բայց իր ամուսինը, որ
հովիւ մըն էր, լսած էր ատանկ բանի
մը մասին:

— Օր մը, արշալոյսէն շատ առաջ,
պատմեց զեղիուհին, ամուսինս վարի
հովանին մէջ կարգ մը տարօրինակ ա-
րարածներու հանդիպած է: Անոնք
մարդու դէմքեր և իրաններ ունէին,
բայց ուաքերնին և սրունքնին այծի ու-
քերուն և սրունքներուն կը նմանէին
և զլուխներուն երկու կողմերէն այծի
կոսոշներ կը բուսնէին: Ասոնք այ-
ծամարգեր կը կոչուէին: Պէն անուն
պետ մըն ալ ունին եղեր: Ամուսինս լը-
սած էր թէ այծամարգերը պայեր են,
բոլորովին անվասս էակներ, որոնք,
մասնաւորաբար, շատ կը սիրեն հո-
վիւները, և ամէն գիշեր, դուրս գալով
կը պահպանեն հօտերը, երբ հովիւ-

2339-53

ՀԱՅՈՒԹ ԱՐՄ. ՀՀ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ները, օրուան յողնութենէն տկարացած
և կամ խոր քունի մէջ թաղուած ան-
կարող ըլլան պաշտպանել իրենց ոչ-
խարները:

Ամուսինս շարունակեց գեղջկուհին,
դեռ այս պայերէն ոչ մէկուն հանդի-
պած էր. լսած էր թէ արեւի լուսով
պայի մը հանդիպիլ գժբախտութիւն
կը բերէ մարդուս. Այսպէս, երբ կը
կը աեսնէ որ այս այծամարդերէն մին
իրեն կը մօտենայ այնքան կը վախճայ
որ հակառակ իր կամքին չի կրնար
փախչիլ. Բայց նկատելով որ արեւը
հսն գեռ չէր ծագած, որովհետեւ ինք
բարձր բլուրներով շրջապատուած նեղ
հովափ մը մէջ կը գտնուէր. կը սպասէ
որ պայը մօտենայ իրեն:

— Բայց, խօսէ՛, պայը ի՞նչ պատ-
մեց:

— Նախ պաստուիրած է ամուսինս
ուշադրութեամբ մտիկ ընել իր խօսքե-
րուն. Ապա պասմած է թէ, զիշեր
մ'առաջ, երբ իր ընկերներուն հետ,

գետափի եղէդներուն մէջ կը զուար-
ճանային, վերէն, գետին հասանքին ուղ-
ղութեամբ, տժգոյն լոյսի մը յառաջա-
նալը աեսած են, և այդ լոյսին կեդ-
րոնը մնառուկ մը... Այդ մնառուկը,
պատմած է այծամարդը, կը պարունա-
կէ ձեր թագաւորին մարմինը. Ան
ողղակի հոսանքն ի վար կը քշուի:
Յիշէ այս: Ամուսինս հաղիւ թէ ինք-
նիրեն դալով փափաքած է պատասխա-
նել իրեն, այծամարդը վազած իր ըն-
կերներուն միացած է, ու ահա բոլորն
ալ անհետացած, անյայտ կորսուած են:
Բայց, վստահաբար թագաւորը չէր
կրնար այք մնառուկին մէջն ըլլալ, պա-
յերը ինդացած են ամուսինս, թագաւո-
րը թեփէ կը գտնուի, շարունակեց գեղջ-
կուհին, անձկանոք իսիսին նայելով,
կարծես ակնէլալելով որ ան հաստատէ
իր ըստածը:

— Այծամարդը ճշմարտութիւնն է
որ խօսած է, պատասխանեց իսիս: Զեր
թագաւորը անզթօրէն սպանուած և

մարմինը գետ ձգուած է։ Զինք սիրող
մը կը փնտուէ անոր անշնչացած մար-
մինը։

Իսիսին տխուր աչքերը արցունք-
ներով լեցուած էին և զեղջկուհին,
տեսնելով այդ, աւազի վրայ երեսն ի
վար իշնալով համբուրեց անոր քղանց-
քը և ողբաց.

— Շնորհալի թաղուհիս, մենք որ
թեփէն այսքան հեռու կը բնակինք,
առոր մասին բան մը լսած չէինք:
Երկի՞նք առաջնորդէ քեզ քու վիստը-
տուքիդ մէջ։

Իսիս սկսաւ դեռն ի վար սուրալ։
Օսիրիսի մասին յստակ լուրեր առած
էր, պէտք էր, ուրեմն, առանց ժամա-
նակ կորանցնելու հետեւիլ անոր։

Բաւական զացած էր, երբ ահա հարկ
եղաւ կասեցնել իր ընթացքը։ Տէլթայի
զլուխն էր հասած, ուր նեղոս երկու

մեծ ճիւղերու բաժնուելով կ'ընթանար
երկու տարբեր աղղութիւննելով։ Սը-
լսալ ճամբու հետեւիլ սիստի նշակէր
շատ ժամանակի կորուստ, և կամ նոյն
իսկ կորուստը իր սիրեցեալ ամուսին
մարմին։

Երբ իսիս այսպէս շուարած կը
մտանալ, անդին խումբ մը աղաք զե-
ատի ժողջուած կը զուարճանային։
Իսիս փոքրիկ տղաքը շատ կը սիրէր
և յուսալով որ անոնց զուարթ խաղե-
րը դիտելով կընար մի քիչ մը միսի-
թարուիլ, ուղղուեցաւ դէպի հոն և
կրկին մարդկային մարմին առած, մօ-
տեցաւ անոնց։

Փոքրիկներէն մէկը սաստիկ կու-
լար։ Վայրկեան մը չանցած իսիս զայն
իր թեւերուն մէջ առած սկսած էր շոյել
անոր փոքրիկ զլուխը և հարցնել թէ
ինչո՞ւ կուլար։ Իսիսի բոլոր հարցում-
ներուն վերստին և աւելի դառնօրէն
ողբալով կը պատասխանէր փոքրիկը։
Ուստի իսիս միւս տղոց հարցուց անոր

Հալուն պատճառը՝ Երբ Փոքրիկը լաւը
դադրեցնելով ըստ:

— Ես գեղեցիկ մնառուկս կ'ուզեմ,
— Ո՞ր մնառուկը, հարցուց իսխա:
— Գեղեցիկ, փայլուն անսուկը որ
գետին մէջն էր, պատասխանեց Փոքրիկը:

— Գետին մէջ, ո՞ւր, հարցուց իսխա
անմիջապէս, վասահ թէ քանի գետին
մէջ միաժամանակ երկու փայլուն
անսուկներ գտնել անհաւական էր,
տղուն տեսած մնառուկը պէտք էր իր
փնտուածը ըլլալ:

— Հոն, եղէզներուն մէջ, լայտ
պղտիկը:

— Ի՞նչպիսի մնառուկ մըն էր, հարցուց թագուհին:

— Երկայն, փայլուն, աղուոր, կըրկնեց պղտիկը, վրան գեղեցիկ ծաղիկներ ալ ունէր: Զեռքովս ըռնեցի, Շատ մեծ էր, չկրցայ վերցնել . . . :

— Ե՞րբ աեսար այդ մնառուկը:
— Երէկ առաւօտ, պատասխանեց պղտիկը, աչքերը շփելով: Ստիպուած տուն դացի հայրս կանչելու որ դայն եղէզներուն մէջէն հանէ, բայց Երբ

ետ դարձանք, ան արդէն հոսանքէն քրչուած գետն ի վար կը հեռանար:

— Խեղճ մանուկս, ըստ իսխա, հոգմի ըներ: Ես քեզի ուրիշ մը կուտամ վաղն առաւօտ նորէն եկուք և հոս պիտի գանես մնառուկ մը որ կընաս տուն տանիլ:

— Փայլուն մնառուկ մը, իր ցաւը մոռցած հարցուց փոքրիկը, փայլուն, աղուոր, ծաղիկներով մնառուկ մը:

— Այո՛, միւսին պէս փայլուն և աղուոր, միայն աւելի պղտիկ և թեթեւ, որ կարենաս տուն տանիլ, պատասխանեց իսխա, հիմայ ըսէ՛ ինծիս մնառուկը հոսանքին ո՞ր ուղղութեամբ քշուեցաւ:

— Ոյդ հոսանքն ի վար, պատասխանեց պղտիկը, ցուցնելով նեղոսի լայն ձիւղերէն մին:

— Շնորհակալ եմ, ըստ իսխա, հիմայ երթամ փնտուեմ դայն...

— Ետ ինծի պիտի բերե՞ս դայն, հարցուց աղան:

— Ո՞չ ատիկա, պատասխանեց իւսիս: Կրնամ զայն չգանել տակաւին: Բայց յաջողիմ թէ ո՞չ, վաղը փոքրիկ մնառուկդ հոս պիտի սպասէ քեզի:

Թաջորդ օրը երբ փոքրիկ տղան առառն կանուխ զետափ վաղեց, աստածուհւոյն հանդիպած տեղւոյն վրայ արեւի լոյսին տակ արծաթի պէս փայլող նոր անտուկ մը գտաւ և իր զիւափին առթած ուրախութենէն մոռցաւ օր մը երկու առաջ տեսածները

* *

Փնտուտուքը վերսկսաւ: Բայց Տէլթայի մէջ, զետը յաճախ այնքան կ'ընդարձակուէր ու եղէզներով ծածկուած ճահիճներու ձեւը կ'առնէր, և կամ այնքան մասերու կը բաժնուէր որ իսիսի գործը օրէ օր աւելի դժուարին կը գտնար: Այսպէս անցան բաւական օրեր առանց ուրէ արդիւնքի:

Օր մը, իրիկուան մօտ, Նեղոսի

ափին վրայ կառուցուած տերակ խըռճիթի մը տանիքը թառեցաւ մեծ ծիծեռնակ մը: Խեղճ թռչունը շատ յոդնած իր երկու և անօգուտ վնտուտուքն եկած թառած էր զիշերը հոդ անցընելու համար: Օրեր շարունակ գետին ուղղութեան հետեւելով եղէգէ եղէգ թռած և անոնց մէջ փետուած էր ամուսնին դապաղը, առանց երբեք անկէ հետք մ'իսկ նշմարելու: Ահա եկած մօտեցած էր զետին բերանը, ու կը խորհէր կարելի է որ մնառուկը վրիպած ըլլայ իր ուշադրութենէն, թէ ո՞չ, արդէն շատ ուշ, ան հիմայ անցած է անսահման ծովուն բացերը:

— Այս զիշեր հոս հանգչիմ, կ'ըսէր իսիս, վաղը թերեւս գտնեմ զայն:

Մթնցած էր արդէն և իսիս քնանալու կը պատրաստուէր երբ քովի ադամաթզենիներու պուրակէն քաղցր երաժշտութիւն մը և խնդուքի ձայներ լսեց: Թորիչք առնելով դէպի ձայներուն եկած կողմը ուղղուեցաւ և ինչ

տեսնէ, հոն վայրի վարդենիներով շըր-
ջապատռած բացաստանի մը մէջտեղը,
ինկած ծառի մէ կոճզին վրայ նստած էր
մարդ մը, պաշարուած փոքրիկ արա-
րածներով որոնք կը շաղակրատէին, կը
խնդային և ծափ կը զարնէին։ Մար-
դը ձեռքն ունէր ճարտարօրէն իրարու-
միացուած զանազան երկարութեամբ
եղէզներէ շինուած երաժշտական գոր-
ծիք մը։ Գործիք մը, որ այնպիսի ե-
րաժշտութիւն մը կ'արտադրէր որ այդ
փոքրիկ արարածները, կարծես կախար-
դւած, կը սկսէին լայն շրջանակ մը
կազմած երգել ու պարել։

Քիչ մ'աւելի մօտենալով, իսկո
նշմարեց թէ մարդկային էակ մը չէր
այդ երաժիշտը։ Այծի ոտքեր ունէր,
և զլխուն երկու կողմերը կը բուսնէին
երկու հսկայ կոտոշներու Պէնն ըլլալու-
էր, երաժիշտներուն ամէնէն վարպետը,
որ իր փոքրիկ բարեկամներուն, պայե-
րուն և ըլլ ձանոյշնելուն համար, կը նը-
ւագէր։

— Սիրելի Պէն, սիրելի Պէն, կը
դոչէին փոքրիկ պայերը, վերջին
պար մըն ալ, միայն հատ մը . . .
Ոչ ոք բեզի պէս կը նուազէ, ոչ ոք
քու երաժշտութեանդ հրճուանքը կըր-
նայ տալ մեզի։

— Ուրիշ օր մը, պատասխանեց
Պէն, պէսք է վերադառնամ ընկերնե-
րուս որոնք կը սպասեն ինձի։ Հիմայ
ամէն պայ իր տունը որ ողջերթ Ֆը նը-
ւազեմ ձեզի։

Երբ բոլոր ըղձանոյշները երգելով
և պարելով քաշուեցան իրենց տուները
և ինք կը պատրաստուէր մեկնիլ, Պէն
իր մօտ զզաց ներկայութիւնը ուրիշ տ-
րարածի մը։ Պայ մը չէր այդ, այլ
մարդկային էակ մը։ որ անհշմար մօ-
տեցած էր իրեն։

— Դուք Պէնն էք, հարցուց նո-
րեկը։

— Այո՛, աղուորս, պատասխանեց
կիսաստուածը։

— Բոէ՛ք խնդրեմ, զետին վրայ

Քշուող ազուոր սնտուկ մը տեսա՞ք վեր-
ջերս...

— Օսիրիսի դագա՞ղը: Այս' տե-
սայ, բայց ան անցաւ դնաց: Ա՛լ հոս
չէք կրնար զանել զայն:

— Գնա՞ց... ուրէ մն տէրս պիտի չը
կրնա՞մ տեսնել... ողբաց իսիս դառ-
նադին:

— Մի յուսահատիր, ըստ կիսաս-
տուածը, թերեւս տակաւին կարելի ըլ-
լայ վերագտնել զայն: Մեծ է իսիսի
զօրութիւնը: Մտիկ ըրէ պայերուն
երգերուն, անոնց զիտութիւնը ծովերու-
չափ լայն է...

Այդ էր. հեռուէն իսիսի ականջ-
ներուն հասաւ խմբերդ մը, որ մեղմ
բայց յստակ կ'երգէր Օսիրիսի զովա-
սանքը, որուն իւրաքանչիւր վանկը նոր
յոյս, նոր կեանք կը ներշնչէին իսիսի
յողնած մարմնին և յուսահատած ուր-
տին:

Ի զուր կը փնտուս, ազնիւ թագուհիս,
Այս ճահիճներուն, պղտոր ջրերուն
Ամայութեանց մէջ, արքան՝ Օսիրիս,
Ան շատոնց անցաւ, մտաւ ծովն անհուն...

Բայց անեղ ծովն իսկ, անկարող անոր
Մարմինն երկնային կեր տալ ծուկերուն,
Գոհարն այդ անզին, իր անդնդախոր
Զրերէն անդին, նեաեց հովերուն:

Մոշենի մաղուոր, մոշենի մանզին,
Գոհարն ընդունեց, պարզեւ աննրման.
Իր թեւերուն մէջ բանեց երկինքին
Սիրեցեալ զաւակն, Օսիրիս արքան:

Ժառն երանաւէտ բացաւ սիրտն իր զոց
Պահեց, պահպանեց զոհը նախանձի,
Ընդդէմ փառութեան եւ աչաց մարդոց,
Որ ան վերապրի սիրովն իսիսի:

Իսիսի սէլը, ուժ կենդանարար,
Ի վերջոյ պիտի յաղթէ Ե՛ւ մահուան
Պիտի պատժուի սսոին անարդար,
Յաղթութեան օրերն պիտի չուշանան....:

Երաժշտութիւնը դագրելէն բաւա-
կան ետք, իսիս երկար ատեն մնաց
ուկնդրի իր դիրքին մէջ, յուսալով բառ-
մըն ալ, լուր մ'եւս ստանալ իր անձա-

նօթ, անտեսանելի պատգամախօսներէն,
թետոյ դէպի Պէնը ծոելով հարցուց.

— Այս ի՞նչ էր որ լսեցի մոշենիի
մը, Տայփընի անդթոթեան, անար-
դարութեան պարտութեան և ճշմար-
տին յաղթանակին մասին։ Այս բանե-
րու մասին աւելի բան մը զիտե՞ս։

— Լսէ՛ աստուածուհիս, պատաս-
խանեց Պէն, ունկնդրէ որ պատմեմ բո-
լոր զիտցածներս։ Օրեր սոռաջ, փը՛-
արուած մնտուկդ ծով հասած էր արդէն,
ուր երկար ատեն ալիքներուն խաղա-
լիք ըլլալէ ետք, վերջապէս Պիպլոսի
մօտ ցամաք նետուեցաւ և ինկաւ մո-
շենիի մը ճիւղերուն մէջ։

— Հիմայ կարե՞լի է ինձ զայն
գտնել հոդ, հարցուց իսիս հետաքրրք-
րութենէն դազգացող ձայնով մը։

— Ո՛չ, այդ օրէն սկսեալ ծառը
սկսաւ այնքան արագօրէն աճիլ որ իր
ճիւղերը շատնալով և աճելով հետըզ-
հետէ այնպէս մը միացան իրարու որ
մնտուկը բոլորովին ծածկուեցաւ, ու

այսօր անկարելի է այդ ծառը դարերու
կեանք ունեցող հակայական ծառէ մը
զանազանել։

— Վերջը... նորէն հարցուց իսիս։
— Յաջորդ օրը, Պիպլոսի թագա .
ւորը, որ որսի ելած, էր նշմարելով
այդ ծառին գեղեցկութիւնը, որուեց
զայն կտրել տալ իր նորաշէն պալա-
տին մէջ որպէս սիւն մը գործածուելու
համար։ Զինուորներու ջոկատ մը այդ
օր սկսան ծառը կտրել եւ զայն հաստ
ջուաններով տապալելէ ետ, հազար
գժուարութիւններով փոխադրեցին պա-
լատ, ուր այսօր, որպէս գլխաւոր սրա-
հին միակ սիւնը հաստատուած կը մը-
նայ ան։

— Մնտուկը տակաւին մէ՞ջն է ...
հարցուց իսիս։

— Ո՛չ ոք զիտէր անոր ներկայու-
թիւնը եւ ես ու եղբայրներս, անկարող
մարդոց անոր մասին բան մըսելու,
ձգեցինք որ հոդ ապահով մնայ Օսի-
րիսի գազաղը։

— Որքա՞ն երախտապարտ եմ ձեզի, ըստ՝ խնդրեմ, կընա՞մ ուեւէ կերպով այտայալու երախտիքս :

— Մեծ է իսկսի զօրութիւնը,
պատասխանեց Պէն, տգեղ, շատ տգեղ
ստեղծուած եմ, ո՛չ մարդու մը շնորհքն
ունիմ եւ ո՛չ ալ անասունի մը վայել-
չութիւնը, ամէնը կը ինդան վրաս եւ
կը ծաղրեն մարմնոյա տձեւութիւնը. կը
խնդրեմ որ հաճիք բան մընել որ այլ-
եւս աւելի ազնուօրէն վարուին հետա:

— Փափաքդ շնորհուած է, պատասխանեց Խսիս։ Ասկէ ետք մարդդիկ անունդ պիտի յեշեն քաղցր երաժըշտութեանդ զմայի երլու համար միայն։

Այսպէս որ, այսօր, հազարաւոր
մարդիկ թէպէտ անկարող պատմելու
անոր կերպարանքին մասին, կ'ընդու-
նին թէ Պէն, հին օրերաւ աստուածնե-
րէն մին, ամէնէն կատարեալ երա-
ժիշտներէն մին էր արդարեւ:



ՄԵՐ ՅԱԶՈՐԴ ԹԻՒԻՆ ՄԷԶ

ԿԱՐԴԱԼ

ՄՈՇԵՆԻՒՆ ԳԱՂՏՆԻՔԸ

10

ԵՍՏԱԲ ԳԻՒՏԸՆ

ՊԱՏԱՆԻԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ, չորրորդ շարֆ, հասունեց
36 - 48, մամլոյ տակ են եւ կը եռատակուին յաջոր-
դաբար : Փետուի Գրավանառներու եւ Յորդիներու մօ:

Հասը ձեռքի 1 Ե.Դ.
ԿԱՆԻՒԿ Բաժանորդագրութիւն 12 թիւը 10 Ե.Դ.
Արտասահման 12 թիւը 10 Ֆրանկ կամ 50 սենը

Lugt

"SAHAG - MESROB," PRESS
25, Sharia Tewfik, Cairo - Egypt.



ՏԱՐԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ
SAHAG-MESROB PRESS
25 SH. TEWFIK, CAIRO